

Օ Ե Ա Խ Կ

Հ Ա Մ Գ Ի Ս Ե Ո Ւ Օ Ր Ե Ը Յ

Ա. ՑԱՐԻ Ա. ՇՐՋԱՆ.

1861

ԹԻՒ 7. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ.

Հիմաստրուկի տման ամսով 1 ին, 10 ին
և 20 ին.

Սուրագրութեան տեղին է. իշմիք.
Վաղութական հիմերութեան թանգար-
անից շահագ փացոց. թիւ. 25 է. չափ-
դեարդ գրաւենեաց. կիրիթ խոն. թիւ. 1.

Պօջիս լիեծ նոր խանց Ընթերցանիքաց
թանգարանց թիւ. 6.

Փարիզ, Արտոյ Ա. Մուրատեան,
Rue du Dragon, 26

Հանդիսիս շրջանց ցեց ամիս է.
Իշմիք. գին 40

Պօջիս եւ ուրիշ բացուներ. 50
Սուրագրութիւններց Յուշիս 1 հն
կողին.

Եաւրի երթաջիք թերթերուն ձամբառ
ծախըց տանօցին ցրաց է.
Հանդեսիս վերաբերեաց որ եւ ից
նամակ խմբագրաց դիօփ ուցուի.

Ի Օ Մ Դ Բ Ի Հ Ա Յ Ա Ց

ԳԵՂԱՄԵԱՅ ԹՇՈՒԵՄՈՒԹԵԱՆ

Շ Ր Ջ Ա Ն Բ Ի

Les nations, qui veulent être grandes,
doivent être élevées à l'école du malheur.

COURRIER D'ORIENT.

Qu'on pense ou qu'on aime,
Sans cesse agité,
Vers un but suprême,
Tout vol emporté.
L'esquif cherche un môle,
L'abeille un vieux saule,
La boussole un pôle,
Moi LA VÉRITÉ.

LES CHANTS DU CREPUSCULE.

V. HUGO.

Ժողովուրդին Ճշմարիտ շահը մտածող ազգա-
սեր մը և իր միաքը որ և իցէ մասնաւոր նկատումնե-
րէ և նպաստակներէ բոլորովին աղատ պահելով,
անկողմանախրութեամբ երբ իր հայեցուածքը Պօջիսի
և իզիրի ազգային գործերու վրայ կը դարձնէ, և

անոնց ինչ կիրքերու դործի ըլլալը կը նշմարէ,
անհնար է որ աբատուքով չեցուին իր աշքերը, և
ըստրամի իր սիրու յուսաբէկ : Ինչու : Վասն զի
մարդկութեան թշնամիներէ բաղկացեալ քանի մը
սկերամ կուսակցութիւններ ինքնամսլութեան ախ-
տով բռնուած, պժգալի կիրքերու գերի եղած,
ազգ, մարդութիւն, խիզճ, հաւատք, ամէն բան
մոռացած, ամէն բան սուքի տակ կ'առնուն, ազգին
շահը անձնականին կը զոհէն, սոմբողջ մարդկային
ընկերութիւն մը տակն ու վրայ ընելու համար հա-
զար ու մէկ սասանութիւններով իրենց անիծեալ
կամքը կաստարելու կը չանան, և այս նպաստակաւ,
թէ հոն և թէ հոս այնպիսի զէնքերու կը դիմեն,
որոնցմավ, թէկ վայրիկեան մը, յաղթահարուողը
անհնարին սրտանութեամբ վատութիւն կը գոչէ,
և անոնց անունը արիւնազոյն տառերով ազգային
յիշառակարաններուն մէջ, Վասակներու անսւանց
քովը գրել և ապադայ սերունդին վաստութեան
կենդանի պատկեր մը պահէլ կ'ուզէ :

Զուր տեղը կաշխատի հայրենասէրը միութիւն
քարողելու, վայրանմը կը բողոքէ մասնութեան
նահատակը բռնակալութեան գէմ, ՚ի նանիր քըր-
տինք կը թափէ բանասէրը համողելու համար ներ-
քին թշնամին, թէ Հայը եթէ երբէք չպիտի վերա-
ծնի, պատճառը անմիաբանութեան և ինքնասիրու-
թեան ողին պիտի ըլլայ, ողի մը, զօր կարծես
թէ նախախնամական կամք մը յասկապէս Հային,
խեղճ Հային, սրտին մէջ գրած է իր պատիճ իր
երկրաքարչ կիրքերուն, որպէս զի թշուառութեան

ծոցը անդադար մռնչէ , ողի մը , որով , բարեկ , աւնոր նախնի փառքը , պատիւը , նաև էութիւնը անհետայաւ . ողի մը , որուն մահառիթ շունչովը գեռ ներշնչեալ կը մնայ Հայը՝ իր նորածին էութիւնը հաշմելու և զուցէ զայն հիմնովին կործանն լու համար վերսահին :

Ազդը մինչդեռ իր զաւակներուն աւաղելի տրամադրութիւնը և անոնց մտաւրական յետադէմ վեճակը լու մը կը դիտէ՝ կը տրտուի . քանի որ իր ուերաշատ հայրենիքը մտքին առջել կը բերէ՝ կողքայ , և իր այս տարաբաղդութեան դարման մը գտնելու և քաղաքակրթութեան ողերոյը շունչովը կենդանութիւն մը առնելու վեհ դիտաւրութեամբ ամէն կերպ զոհողութիւններու յանձնառու կը լսոյ :

Ուսումնականը հանգստաւութենէ կը զրկուի . զրէչ՝ ձեռին զիշերը անքուն կ'անցընէ , իշրոպայի յառաջադիմութեան միջոցները իր ազգին ալ սորվեցնելու և ճշմարիտ ազգասիրութեան արձագանդ մ'ըլլալու . կ'ելնէ ըստ կարի , և այն նստավական իր հետզետէ մամուլի տակ մանող կարեւոր խորհըրդածութիւններու և նկատումներու բովանդակութիւնը , մտաւրական աշխարհին մէջ ոչ ոչ նուազ լցոյսիր տալով , իմայցականութեան արեւուն ծագմանը այնինչ նշան մը կ'ըլլայ . և ճշմարիտ հայուն սրտին յոյս և միսիթարութիւն կատայ , ահա անդէն երախտադիտութեան փոխարէն ապաշնորհ թշնամիներ երեան կ'ելնեն , ազերախտամութեան դժնդակ օրինակներ կ'ընծայեն . որը օրինաւոր աղասախօսութեան վատօրէն սանձ մը գնելու համար մատնութեան և բռնութեան կ'ապաւինի՝ երբեմն դաշտոնի և երբեմն յայտնի , որը եսութեան մոլի կիրքով և անձնական շահու տենչով անձնանուեր աղայիններու սիրու . կը վիրաւորէ անինայ՝ ի վրատանդ գնելով անոնց մի միակ նորածին արժին , կենասու լցոյը , Աահմանադրութիւնը , որն որ աղջի մը վերակենդանութեան փրկարար հիւթն է . որը իր վասութեան դրոշմով կնքուած և անիրաւութեան հետքովը նշանակուած անցեալը արդարութեան անաշատ հսկողութիւնէ ծածկէլու և իր կամքը յառաջ տանելու համար սրիկաներու արծանի ընթացք մը կը բռնէ , և ամօթ երեն , տգիտութեան առջե զգլուեալ յաղթութիւն կը պոռայ և կը փառաւորուի վասակորէն : Զկոյ զօրեղ ձեռք որ կիրքերը անձէ . չկայ լոյս մը , որ տգիտութեան անդունիքը խարիսափող այն թշուառ էակներուն մատային կուրութիւնը բուժէ , իմայցական տեսութիւնը մթահարող խաւարը հալածէ : Անամօթութիւնը , լրբութիւնը , ճիշգափութիւնը , մատնութիւնը , իրենց գահ ընտրած են կուսակ-

ցութեանց ապականակիր սիրտերը . թեթևութիւնը և չկոչէ ի՞ն-ի՞նը յառաջադիմութեան դէմ գաւադիր եղաղներուն ետեէն կ'երթայ : Ասոնց դէմ մամուլը կ'սկսի սպառնալ , նաև շանթահարել զանոնք , որոնց մէկ քանին անոր զօրութենէ ահարեէկ՝ կը սարսրին , մէկ քանին ալ անոր սպառնալիքները կ'անգունեն՝ անզգայ ըլլալով . վասն զի զգալու համար սիրտ և ամչնալու համար պատիւ պէտք է , և դաւադիրք կ'երեայ թէ այս երկութէն ալ զուրի են :

Իո այժմ մէկ զի թողունք չեռաքնակ աղդայիններէ ոմանց Ազգին տուած ցաւերը , և գտնք իզմիրի Հայ հասարակութեան անցեալ ու ներկայ վիճակին վրայ անաշատ քննութիւն մ'ընելու :

Հինդ վեցը տարիէ հետեւ բանասէրներու կուսակցութիւն մը կազմուած է հոս , և անոր պարագութիւնները աղդային միապետական վարչութեան սանձը շատ ատեններէ ՚ի վեր իրենց ձեռքը անցուցած՝ այնպիսի դէպքերու ծնունդ տուին , այնպիսի կատակերգութիւններու , կամ լաւ ևս է ըսել , ողբերգութիւններու գերասանները եղան , որոնց ներկայացման յիշատակը իզմիրի անկողնակալ հային վրայ սասակիկ տպաւորութիւն ըրած՝ անոր երբեմն զայրոյթը և երբեմն ալ զոհուանակութիւնը կ'աւելցնէ : Շատերուն զուցէ հակասութիւն մը երեայ ըսածն . այլ զործին բուն էութիւնը մերը ըսածը կը հաստատէ . որովհետեւ այն դէպքերը թէ և դառն հետեւանքներ ունեցան , ազգը թէ և շատ բարյական վասներ կրեց , մանաւանդ որ իւր երկու չնաշխարհիկ անդամներէն զրկուեցաւ , այլ սակայն այս ամէնք վերջապէս միտքերու զրգիռ , սիրտերու զայրոյթ , և ազատասէրներու ալ՝ զրիշ ձեռք առնելու առիթ տալով՝ եսութեան քայլը միսաւ երերալ Ասոր այսչափ իշխանութեան աղբիւրը , և աղդին ու տեղական կառավարութեան քավլ վայելած համարումին ուսկէ ծագի ընենել պէտք է սակայն , և հետեւարար այս քննութենէ առաջ նախ հարկ է զիտնալ թէ ի՞նչ է իզմիրի հայերուն քաղաքային էութիւնը , անոնց նիւթական և բարոյական անցեալ ու այժմեայ վիճակը :

Օմիւռնաբնակ հային անունը ՚ի բնէ անտի հեռաբնակ աղդայիններու նախաստաւորապէս ծանօթացեալ է . արդարեւ իզմիր Տաճկաստանի միտքաղներէ աւելի յարաբերութիւն ունենալով Եւրոպայի հետ , օտարազգիին պէս , հայազգին ալ անշուշտ այս առթիւ իւրեն թէ նիւթական և թէ բարոյական շահ մը հանելու դիւրութիւնը ունցած է . այսպէս Ճանչուած է և այս պատճառաւ

տութեան անունը սուրբ յանդղնութեամբ մը արտասանեց, և որովհետեւ Դպիցն ճանչնալէն ետք ուշանալ և առաթուր կոխելը անաստաներու դասը անցնիլ և անոր հետ խոռնուիլ է՛, նախապատիւ սեպեց անձնական շահէ և հանգստութենէ զրկուիլ քանթէ ազատուրաց և անուանարկ հանդիսանալ: Ըզատաէր ուսումնականին նախատակը, նուփիրական նախատակը, բռնութեան բազուկը խորտակելէր, այն բռնութեան, որուն ծոցն էր Ասւոահոդիին անշղթէլի ոստիսը, ինչպէս իր յիշատակարանէն ալ կը յայտնուի:

“ . . . Բայց դարձեալ յլստուած ասլաւինեալ համբերեցի, խոնարհեցայ, կըսէ անիկայ, այլ՝ իզուր, զի ոստին իմ փոխանակ վեհանձնաբար ներելոյ հեքոյ: Վրէժմանկիր եղեւ . . . Չիք իմ յոյս փոփոխութեան վիճակիս, եթէ ոչ այց արանցէ ինձ երկին . զի և այլք (1), որպէս թուի ինձ, այնպէս հաստատեալ են ’ի կարծիք չղիջանել եղիկելոյս, և փոխանակ առարտաբարու խոնարհութեանց՝ վրիժառու երեն ինձ: այսպէս վարձառքեցին զիս յետ 25 ամաց յօդուտ ազգի խո ծառայելոյ, և աւելի ևս ժամանակաց . . . ” (2) :

Ոստիսը, որուն անունը չզ իտացող չկայ Իդմիրի մէջ, փոխանակ ողոքելու թշնառութիւնը, վրէժմանկիր եղաւ հեք առաքինի է՝ մը, այսպէս ահա 25 տարի աղջին հաւատաբանութեամբ: ծառայող և Իդմիրի Հային անունը փառաւորող հայրենասէր մը սեագէմ բռնասէրներու ապերախտ և անոր վրէժմանդ բռնութեան առարկան կ'ըլլայ: Ո՞չ, ադամանդեայ սիրու ունենալու է մէկը այսպիսի անհնարին անդը թութեան տոկալու համար: Կը կրկնենք, աղատաւուէր ուսումնականին նախատակն է ոգորիլ այս անխիղէ էակներուն գէմ, և յառաջադիմութեան պողոսային մէջ ցանուած և խոչընդուռն եղող քարերը աւելի և տափարակել է զայն յօդուտ աղջութեան: Եմբողջ մարդկային ընկերութիւն մը լուսարուելու համար երկու երեք հոգի կը բաւէ: Պիրանայի վերծանութիւնը և իր արգի վիշակը մը դրիչներու միայն արգիւնքն է: Այլ սակայն Ամբատը անատեն կրնայ շամիուրել Մերութանը, երբ իր հետը ունի անձնուրաց և հայրենասէր կարեճներ: Ուստի Հաշաենից ընկերութիւնը կաղմուեցաւ: Կարկաս իր 17-ր թիւն ըսկելու իզմիրի ժողովուրդը և նորահամ ուսաւ-

(1) Այսինքն ոստին առքանեակները:

(2) Կնասպաւթիւն Ա. Ա. Յ. Փախազէսն բազմաբիւն վորժապետի Զիւռնիս. ի. Պ. Ս. Պ. Պ. Փախազէսն:

նողները թմրութեան քոնէն արթնցնելու և անոնց ինչ իրաւունքներու և արտանութիւններու տէք ըլլանին իմացնելու փորձը փորձեց: Համազգ եաց և Արևեաց ընկերութեանց աւերակներուն վրայ նոր շէնք մը կանգնեցաւ կարծեցինք: վասն զի անիկա պղպային գործերու վրայ խուզարկու աշք մը նետեց, պակասութիւնները և զեղծումները երեան հանելու, անիրաւութիւնը հալածելու և ամէն բան խօսելու սկզբնաւորութիւն մը ըրաւ: Բանութիւնը և տղիւութիւնը՝ իր գրիջը ոսկիին փոխող և արիշի կամքին հլու շարագիր ըլլալու նուաստութիւնը ունեցաղը ծերունի մարթիւֆի մը դրաւատներէն այնչափ ուսած փքաք. էր, չզողքարթաւթեան ձայնին այնչափ սովորած էր, որ մամուլին միայն անոյշ կողմը Ճանչած ըլլալով, երբ ասոր սպառականն ունի մը տեսաւական թեքն ուղարկութիւնը մը դրաւ: վասն զի սուանալիքին վրայ կը թքնէ աղատականը, ինչպէս ըստ բանասէր մը, ուստի մասնութեան գիմեց և զբարարտութիւնը իրեն օգնական ընկելով կատարեց իր կամքը: Ամանուղղ խբագիրը միայն կրնայ զգալ թէ թնչէ իր գրօշը ծալլելու ստիպուելուն ցաւը, ցաւ մը, որն որ գեռ անբժշկելի կը մնայ, և որն որ օրինաւոր վրէժմինդրութեան մը զգայութիւնները գեռ կենա գանի կը պահէ ամէն աղգատէրներու սրտին մէջ:

Հայ լրագրութիւնները մինչգետ իրենց էջերը այս տիսուր գէպքն ալ հրատարակելու կը նուիրէին: Իդմիրի Հայը, առաջինին պէս, այս գէպքին մէջն ալ առաքինի և հանձարեղ զաստիարակէ մ'ալ զրկուելու գժբաղգութիւնը ունեցաւ: Տէր Ամարգար Միրզա Վանանդեցի բարեկրօն և պերճիւ մաստ քահանան էր այն երկրորդ նահատակը, որն որ Իդմիրի և ուրիշ շատ քաղաքներու կղերին փառքը ու պատիւն էր, և որն որ զաւակի մը ցցուցած աղգասիրութեան փախարէն՝ գժնգակ ապաշնորչներէ տրուած մատնութեան տրիտուրէն տրտմաբէկ: Հալ և մաշ հիւնդութեան մը մէջ ինկաւ ու կնքեց իր մահկանացու ընթացքը՝ ի բերկրութիւն անօրէն ներու և ՚ի տրամութիւն ազգասէրներու . . . :

Կը յուսային Իդմիրի Հայերը թէ բռնասէրք զոնէ ալ այնուհետեւ զգաստանալով պիտի գաղր բին աղջը տակի ու վրայ ընել: կը սիսալէին սակայն:

Անէք կը կարծէնք թէ մարդս միայն իր ասունութեամբը կը տարբերի անաստաններէ բայց Ճըշ մարտութիւնը ասոր հակառակը կը յայտնէ մեզ:

“ Ամրգուս, ըստ երկել փիլառափայ մը և

աւելի գիրքին է նուածել տիեզերքը՝ քանիթէ սանց ձահարել իր կիրքերը” : Ամեն տեսակ կիրքերու աղբւրը սիրոն է, մարդուս սիրալ և մատքը երբ կը կազմուին և կը լուսաւորին, անատեն չնարին է յաղթել անոնց . բայց սիրալ ու միաքը կրթութեամբ միայն կը կազմուին . ուրեմն, այնինչ կիսակատար կրթութիւն առնողը անդամ աղատ չմար կը հարացրեն, կրթութեան անունը, և ոչ թէ զինքը ժանցող տպեալ ի՞նչպէս կարելի է որ ինչ քը լինին աւ ըլլայ : Յայտնի է որ այսպիսին անգառնալի կերպով անձնատուր կը լայ, իր բուռն կիրքերուն, և իր այս վիճակին մէջ խղճատանքն ալ կորւսելով՝ անասունէն ալ ստորին . էակ մը կը լայ, վասն զի անիկա ոչ երկրային և ոչ երկնային օրէնք կը ճանչնայ, և, այնինչ անպսունը զոնէ բնութեան օրէնքին կը հնազանդի, ոչ միայն ընկերային ժաղովի պատուհաս, այլ նպե նախապինք է մարդկութեան : (Ը բրունիլիլ) :

Գլ. Շինուիլան .

ԵԶԳԱԿԱԲԾՕԸՆ ԱՊԵՏԵԿՄՈՒԹԻ

Եշիարհիս մէջ զանազան աղջութիւններու բաժնուած մարդկային ընկերութիւնը գեղ անգամ մի ունի իր մէջ, որն որ Հայոց Ազգ կը կոչուի : Ենւունով միայն հաղիւ ապրող այս անգամը կրօնամոլութեան բոնաշունչ հովէն երեքի բաժնուելէն ետք, այսօրուան օրս գեղ կը շարունակէ իր էութիւնը պահէլու, ոչ թէ վասն զի կիբրը՝ ի բնէ անտի զինքը արժանաւորապէս պաշտպանած ըլլալուն համար, հապա, թշուառութեան լեղի բաժակը քամելէն ետք՝ Հայրախնամ Պիտութեան մը հովանաւորութեան ներքին մանելու բարեբաղդութիւնը ունենալուն, և որ նեկայէ աղջակուլ Տերութեան մը հպատակութեան տակ իյնալու առարաբաղդութենէ աղատ մնացած ըլլալուն համար :

Այս անգամը չնաշխարհիկ կատարելութիւն փունի որ է հաւատարմութիւն . անոլ է որ անիկա գեա կը պահէ իր երկու հայրենական սուրբ աւանդները, որ է հաւատք և Ազգութիւն : Առդանիկա այս նաւիրական աւանդները պահած ըլլալովն անգամ . մինչգեա ժամանակ առ ժամանակ հրէաներու հետ բաղդատուելու առարկայ կը լայ այսօրուան օրս, հապա որոն հետ պիսի բաղդատուի այսուչետք . եթէ իր էութեանը այն երկու նշաններն ալ իր ճակարին վրային սրբելու ըլլայ, անշուշտ Չինկեանէի հետ : Այս անիծեալ ձեւուալիք սրբարքին մը, որ նոյն նշանները անհետացնելու սրբա-

պըղծութիւնը դործելու կը յանդդնի, ինչ անուն պիտի ունենայ, պատմութեան մէջ . թնդել իր ապահուացուին մէջ . կը կը կինք այս առաջնորդութիւնը հետապայ . յօդուածին և յայպարարութեան նամակին վրայ կը հրաւիրենք, զորս Գրադիկ Տ’Օքիան անուն անկազմակալ և հայասէր լբացը և կը թարգմանենք :

Աերքին թշնամիին ընթացքը մեկութեան լայրաց է, եթէ սաոյդ է ինչ որ հոն կը կարգանք . Դժուար է մեզ հաւատալ այսպիսի անլաւը մասնութեան : մը, երանի՛ թէ այն զրպարտութիւն մը ըլլայ, թշնամիին վրան, քանիթէ Ճշմարտութիւն մը, վասն զի եթէ առջիկով կը տրտմինք, երկը ըորդով՝ կ’ողբանք արժասուաւից, և յուսահամական մականու մը կը հարցնենք թէ պարեօք պան մարդերը չեն դիտեր ինչ օրուածիք միանալ կը կուսակիցիքիք :

Հակի, եթէ կենդանի ըլլայիք, ինչ պիտի ըսէիր արգեօք, անկնելով քու թոռերուդ այնափսի զդթայ մը, հիսկու միտիք, զորն աշխարհիս մէջ առաջնակ անդամ խոբանիկիքիք :

ԵՅԱ ԳՈՐԾԻ Տ’ՕՌԱՆԻ յօդուածը

Եւսաւորշական Հայոց մէջ զանուող յետագեմ կուսակցութեան դիմաւորներուն համար կրնանք յարմարցնէլ և ըսել սա խօսքը, որն որ ժամանակաւ երեելի ընկերութեան մը զէմ ըսուեցաւ բարձրածայն : Քիչ իր օսէն անոնք . վեցիր երեւեւ և բանարիւթեալի շաբ վարդարիւթեան կը բանական է :

Յաշիարհիմ կուսակցութեան դիմաւորները իրենց հակառակորդներուն հետ կուտելու համար օրինաւոր փաստեր չըւնենալով, և զդալով թէ իրենց ձեռքէն առնաւելու վրայ է այն բանաւորական իշխանութեան սահմը, զոր այնչափ արժմանի կերպով զործածեցին, այնպէս իմացնել իրու զեան թէ յառաջագեմ կուսակցութիւնը Հայուանանի թագավառութիւն մը հասաւէլու դաղնիք գիտաւորութիւն անի : Այս անչեթեթ ու միանչ դամայն արհամարելի զրպարտութենէ . զանարքացան յօյժ : Հայ երիտասարդները և սակաւեցան հետապայ յայտարարութիւնը զրելու զոր կը հրաւ ապարակինք մեր թէրթին մէջ, և որն որ պապարաւու մնանք սագրադ բուած է : Այս յայտարարութեան մէջ քանի կը իսուսքեր կան, զորս հօտք զիբերով նշանակեցինք և սորք կը վերաբերին գաղտնիքի մը, որուն վարագլութեալ շատ չանցնիք պիտի վերնայ :

Այս անգամը չնաշխարհիկ կատարելութիւն փունի որ է հաւատարմութիւն . անոլ է որ անիկա գեա կը պահէ իր երկու հայրենական սուրբ աւանդները, որ է հաւատք և Ազգութիւն : Առդանիկա այս նաւիրական աւանդները պահած ըլլալովն անգամ . մինչգեա ժամանակ առ ժամանակ հրէաներու հետ բաղդատուելու առարկայ կը լայ այսօրուան օրս, հապա որոն հետ պիսի բաղդատուի այսուչետք . եթէ իր էութեանը այն երկու նշաններն ալ իր ճակարին վրային սրբելու ըլլայ, անշուշտ Չինկեանէի հետ : Այս անիծեալ ձեւուալիք սրբարքին մը, որ նոյն նշանները անհետացնելու սրբա-

“ Երեք տարի առաջ Հայ սերունդէ յառաջ եւ կած օտարական զօրապետի մը ՚ի կ . Պօլիս ըրած Շանապարհորդութիւնը դեռ մոոցուած չէ : Կ’ըսութէ այս զօրապետը երկրորդ անդամ՝ մ’ալեւ կաւ մայրաքաղաքն և քանի մը անձերու հետ շարունակեց իր բանակցութիւնները , որոնք (Սմանեան պետութեան համար բարեմասնական նպատակ մը չըւնէին :

“ Յայտարարութեան հեղինակները ժամանակէ ետք իմացան այն բանակցութեանց ինչ բանի վը-քայօք ըլլալը և վեհանձնաբար լութիւն պահեապահցին . բայց հիմա տեսնելով թէ գաղտնի հալածումներու ենթակայ են , որոշած են ամօթահարել իրենց զրապարտիչները : Յայտմ մասին Ճշմարտութիւնը իմանալը բարձրագոյն դրան համար շահաւատ է : Անոր ձեռքն է զիտնալ թէ անկեղծութիւնը և հաւատութիւնը մը կողմը կը դըտնուի , յառաջադէմ թէ յետադէմ կուսակցութեան մէջ :

“ Մեծապատիւ Աէր Վիշէն էֆէնտի , Կախաղահ Ռզզային ժողովոյ :

“ Դուք այն անձերէն մէկն էք , որ ազգասիւրութիւնը ձեզի պարտաւորութիւն մը կը համարիք և այս պարտաւորութիւնը կատարելու կարող ըլլալիդ շատ անզամ ապացուցած էք դորձքով : Կը Ճանչնանք ձեր կատարելութիւնները , որով երկելի կը հանդիսանաք և որոնցմով ազդային շարժումն առաջնորդ ու անոր վարիչը ըլլալու կարողութիւնը և արժանաւորութիւնը կ’ունենաք : Քաջ զիտնք թէ աղդը գէպ ՚ի բարօրութիւն յառաջադիմելու համար երկու բան էապէս կարենոր են . Վզգային զորձերու մէջ բարեկարգութիւն , և մեր բարերար Կառավարութեան հաւատարմութիւն : Ռյու սկզբունքները հրապարակաւ հաստատեցիք այն օրը , ուր Վզգային Ժողովոյ Կախաղահ ընտրուեցաք , և նոյն օրը յայտնեցիք թէ առանց այս երկու թէութեան չէիք կրնար որ և իցէ պաշտօն մը վարել աղդին մէջ : Այն օրէ հետէ Հայ երիտասարդները ձեր վրայ գրին իրենց յոյսը . ինչ որ էին ձեր սկզբունքները , նոյնն էին մեր սկզբունքները , նոյնն էին նաև մեր փափաքները : Ռյու սկզբունքները կարելի է թէ դեռ բաւական առածուած ըլլան աղդին մէջ , բայց զանոնք ընդունողներուն թիւը օր ըստ օրէ աւելնալու վրայ է : Հակառակը պնդողները անոնք են , որք սոյն սկզբունքներու դէմ են , այնպիսի մարդեր , որք իրենց հայեցուածքը աւելի ուրիշ ելելցիներու բան թէ մերինին , ուրիշ ուերաբնիներու քանիթէ մեզ

կառավարող Տէրութեան վրայ հաստատած են .

“ Մեծապատիւ Կախաղահ , դուք , որ Ազգին կատարեալ վատահութիւնը կը վայելլէք , դուք , որ Հայ երիտասարդաց առաջնորդն էք , դուք կը պատառութիք սրբել և պաշտպանել մեր և ազգին պատիւը , զոր կ’արատաւորեն և կը թշնամանեն հակառակորդք :

“ Ռյալիսի պարագայի մը մէջ Հայ երիտասարդները չեն կրնար համբանալ և անտարբեր մնալ : Ռյալիս կը համարին անոնք թէ իրենց պարտաւորութիւնն է պաշտպանել բարեկարգութեան դատը և հրապարակաւ հաստատել իրենց , իւկեղցինը ու Կառավարութեան ունեցած հաւատարմութիւնը :

“ Անոնք որ մեր հաւատարմութիւնը կասկածելի ցըցունելու փորձ փորձեցին , կը պարտաւորին ապացուցանել մղի ըրած ամբաստանութիւննին . Հայ երիտասարդները ասոր համար անոնց գէմ դատ մը բանալու են , և երբ սկսելու ըլլայ դատը , ան ատեն անոնք պիտի ըսեն ինչ որ դիտեն իրենց հակառակորդներուն վրայօք՝ ոչ թէ ասոնց պէս մութին մէջ դարաներ լարելով , հապա Ճըշմարտութիւնը ըսելով յայտնապէս ու պարզապէս :

“ Մեծապատիւ Կախաղահ , յանուն ազգասիւրութեան հայ երիտասարդներու կողմէ կուղէք ձեր վրայ առնուլ այս դատը . եթէ ընդունելու ըլլաք այս պաշտօնը , մեր յոյսը ՚ի դերե պիտի ելնէ , և անատեն զրպարտութիւնը ջրելու համար վախնանք որ այնպիսի միջոցներու ձեռք պիտի զարնենք . որոնց աղէկ պիտի ըլլայ եթէ ըս դիմենք :

“ Բարեհաջեցէք Մեծապատիւ Կախաղահ լաւ մը կը պարագայիս ծանրութիւնը ու պատասխան մը տալ մղու , (Արորադրութիւն)

Գ. Զ.

Բ. Ե. Ե. Դ. Ը. Կ. Կ. Ե.

Ըլլայ Ըլլայ Թիւ . 655 .

Մեր սիրտը ոչ այնքան ցաւ կ’զգայ նոր հեղինակաց կամ խմբագրաց վրիպմունքներուն վրայ ; (եթէ պատահի) որքան որ հինաւուրց Ըլլարատեանի մը դեռ ինելքը գլուխը շիհաւաքելուն վրայ :

Որ և է գաղափար մը կամ սկզբունք մը պաշտպանել ամօթ չէ , բայց ստախօսութեան դիմը լիոնցիի մը վայել չէ , ուր կը մայ քսան և մէկ տարուան խմբագիրի մը դալիան զարկ . բայց շիտակ , բարեկամ , որ չըլլայ թէ կարելու

աշխատած փայտիդ կտորը երեսիդ ցատկէ և քեզ խցառակէ . . . եթէ Ազգասիրութիւն ըսուած զայմունքը քեզի համար իշլըէի մըն է, գոնէ մարդ լինելու որոշելու համար վատօրէն ստախութեան մի՛ դիմեր հասարակութեան իմացնելու համար թէ “Օաղիկը խափանուեցաւ նահանդիս կառավարիչ վաեմափայլ Օսման փաշային հրամանաւը” :

Եթէ սուտ խօսելու շամբար, գոնէ զրպարաւթեան դժոխյախն դիմակը երեսդ անցնելու ժիր, որով բարեկենդանի Միմսիդ մը պէս մեզ չի ստիպէիր երեսիդ և ետեկդ քահ քահներ արձակելու :

Յիրաւի մեզի չկյանար քեզի խրատ տալ. բայց որովհետեւ ինչպէս որ հիւանդ բժիշկը ինքզինքը չկրնար դարմանել, անանկ ալ դու, որ կ'երեայ թէ պատուասիրական զդայարանքներուդ զերի եղած չես կարող դատողը թեամբ բան մը խօսիլ, հետևաբար խանցական խանդարումն մտայ ըսուած հիւանդութեան ենթակայ մը եղած ես. համարձակութիւն կ'առնեմք կարեկցաբար յորդորել զքեզ որ կինացդ մացեալ մասը ուղեղիդ հանգիստ տաս, և որքան որ կարելի է տաք երկիրներէն հեռանաս, եթէ ոչ վատահ եղիր որ քիչ ժամանակէն երեակայութիւնդ այ պիտի խանդարի և առաջօք տեսիլքներով պիտի տադնապիս, և ցաւ է մեզ յիշել որ արդէն այս ախուը սկսած է քու մէջդ որով ստիպուած ես “խոչեմութիւնը լրբութիւն” տեսնելու և անթառամ Օաղիկը թառամեալ կամ չորցած տեսնելու :

Յիրաւի չեմք գիտեր թէ արդեօք այս ախուը տարափոխիկ լինելով քաղլիկըէն Լյուբրիդ լրադրէն փափագրեցաւ Ծրշալուսայ վրայ, ինչու որ, ինչպէս որ գիտեն ընթերցողք, յիշեալ զաղիկըէն լրազ իրը իր 1121 թուովը կը ծանուցանէ թէ “Չալիկ անուն հայերէն լրազիրը խարանուեր է” . . . պարտքերնիս լինի . . . երկուքին ալ մէյմէկ ազօթող խրկել որով զույշ իմացականութիւննին ուղղուի և մէյ մըն ալ Աեպումքերի մէջ չըստարակուելիք օրսադրյ մը համար Օդոսուսի մէկին չիպուան թէ խարանուեր է :

Եթէ ժամանակէն առաջ խօսող պաղաղլին գլուխը կը կարեն, ուրեմն ժամանակէն առաջ մարդարէութիւն ընողները ինչ պատմոյ արժանի են. — ծաղրուծանակ լինելու :

Հարկ է հոս գիտելի ընել ընթերցողաց որ ՕԱՂԻ ԻԿԻ հրատարակուիլ սկսաւ մէկ հրամանագործ մը որ հասարակաց կրթութեան ժողովքէն առնած էր, Պօլոյ մէջ օրադիր մը հրատարակելու :

Համար, Քաղաքիս Ասկմափայլ կուսակալ Օսման փաշան՝ որոյ գրականութեան և բարեկարգութեան վրայ ունեցած սիրոյ աստիճանը խիստ լաւ դիտեն իր վսեմութեան վրայ քիչ մը տեղեկութիւն ունեցողներն աղնամ, լսելով որ ՕԱՂԻ ԻԿԻ Օմրունիոյ մէջ հրատարակուելու համար մասնաւոր հըրամանաղիր չունի, անօրինակ մարդաբութեամբ աշխատեցաւ Պօլուէն մեզի մասնաւոր հրամանաղիր մը բերել տալու, բայց մեր ճակատագրին դժբագգութենէն “առ այժմ ոչ” պատասխանը ընդունուեցաւ : Այս պատասխանը ողքան որ ցաւ տուաւ մեր սրտին, բայց տակաւին մենք լաւ Ճանշնալով Օսմանեան Պիտութեան սքանչելի բարեսրառութիւնը, և նորին մեր աղջին բարեկարգուելուն համար ունեցած փափաքը, չի դադարեցանք մեր աղաւանքները շարունակելէն մինչեւ որ յուրախութիւն մեզ և ճշշմարիտ աղղասիրաց ընդունեցինք զայն կ. Պօլոյ հասարակաց կրթութեան ժողովոյ Կախակաչ ճարձրապատիւ և Բարեսիրտ Ասմի Փաշակէն, Մեծաւագատիւ Արաքեան Յարութիւն լյուսինիին աղգասիրական ջանահամբը, որոյ ինչպէս նաև ճարձրապատիւ Ասմի Փաշային ինքզինքնիս պարտաւոր կը ճանշնամք մեր սրտին խորհին շնորհակալութեան հաւասարիքը յայտնել . . . Վիանդամայն վատահ եմք որ մեր ՕԱՂԻ ԻԿԻ չիպիտի թառափ Մահանդարիս կուսակալ Վասմափայլ Օսման փաշային և Քաղաքական Տեսուչ Մեծապատիւ Կէչէթ Պէյիին քաղցը պաշտոպանութեամբը, որոց կենաց երկարութեանը և խաղաղութեանը համար պարտաւոր եմք մատուցանել մեր պաղատանքները առ Աստուած որ կը պաշտպանէ ամէնքը :

Կը միայ հիմա խորհիւ թէ Ծրարատեանը ինչ երեսով և Լյուբրիալը ինչ վատահութեամբ առանց աինալու կը հրատարակեն թէ մէկը “ՕԱՂԻ ԻԿԻ” և միւսը “Չալիկ” խափանուեր է . . . մանաւանդ Ծրարատեանը, որ սահախօսութեան և զրաբարութեան կը դիմէ և կ'ուզէ հաւատացընել հասարակութեան, թէ “ՕԱՂԻ ԻԿԻ” խափանուեցաւ խոչեմաւթենէ զարառուղելով լրբութեան դիմելուն համար Կահանդիս կառավարիչ Ալ աեմափայլ Օսման փաշային հրամանաւը . . . բայց Ծրարատեանը մեղի գէմ բարկացած է, հետևաբար կրիւք կը դիմէ ստախօսութեան և զրաբարութեան ուրեմն ներելի է, վասն զի Պօլոյ մէջ ալէղարդ, մէկ ուրբը դերեզմանին եղըը դրած Ծրեպեպիսկոպոս մը կը վճռէ, թէ “Կրիւք եղած երդումը ներելի է” ուռափ մենք ալ ամենայն հնապանդութեամբ կը հետեցրնենք, թէ “Կրիւք եղած ամեն մեղք ներելի է”, և եռապետական հայ լրազիրը անմեղ :

Պետք է նզովք մը հաստատուի Դաւիթի
Աղջոսը կարդացներուն համար, վասն զի ան մեր
կղերին հակառակ լիսէ ։ բարկանայք և միմեղանէք:
Ինչ է իցէ, Պարսն Շրաբանեան, այս ան-
գամ կը պարապառիմ համառօտել խօսքս: Օաղիւ-
կին քոյրը, ԽԵՆՈՒԵՐԴՐԿԱՆ ՄԻՈՒ-
ԹԻՒՅԻ, Հրեշտակի կերպարանք առած արդէն
Վաղարի եղերքէն սաւառնաթև թռելով եկաւ հա-
սաւ Խղմր, և կ'երթամ զինքը գիմաւորելու և իր
գալուստը շնորհաւորելու ՚ի մեծ տրամութիւն սըր-
տիդ և կուսակիցներուդ և յուրախութիւն յառա-
ջանդէմերու:

Ա. Հ.

ՕԵՎԱՑՎԶԱՐ

ԽՄԲԱԳԻՔ

ՈՒՍՈՒՄՆԵԿԵՆ ԲԵՆԵՍԻՐԿԱՆ
ՔԵԳԵՔԵԿԵՆ ԵՒ ԻՆՏԵՆԵԿԵՆ
ԳՐՈՒԵԾՈԱՑ

Եղբային գոլբութեան ասպարէզը նաև ուրիշ
գրադէափ մը զալուստը շնորհաւորելու բարեբաղ-
դութիւնը պիտի ունենայ մօտերս: Երդոյ Խ. Պ. Պ.
Միապեանն է այս ուսումնականը, որն որ հնդետա-
սանօրեայ թերթ մը պիտի հրատարակէ, ինչպէս իր
յայտարարութենէ արդէն իմացած են ընթերցա-
սէրը:

Տարակոյս չունինք թէ յաջողութիւն և սիրա-
լիր ընդունելութիւն պիտի դանէ յիշեալ թերթը,
որուն հրատարակին արժանաւորութիւնը և տա-
ղանդը արդէն յայտնի է ամէնուն:

Կը փափաքենք յօժարակամ իր յայտարարու-
թեան դոնէ վերջին մասը հրատարակել մը թեր-
թին մէջ, այլ ցաւօք սրաի կը պարտաւորինք դանց
ընէլ՝ հանդիսիս փոքրութեան պատճառաւ:

Օնաշինայրը ամիսը երկու անգամ պիտի հրա-
տարակուի, ութածալ երկիցեան, և ընթերցասիրաց
կողմէն տարեկան հատուցումն է 20 ֆրանք, Պօլսց
և Խղմրի համար. անմէն անդին ձամբու ծախքը
առնողին վրայ է:

Տաղարութեան սկզբնաւորութիւնը գիւրացնե-
լու համար բաժանորդք պիտի բարեհաճին հրատա-
րաժումէն երկու ամիս առաջ վճարել տարեկան
գինը և ընտոն որոնք որ հաճին և կամին, կրնան

իրենց խաժինը իրենց անուանը հետ հրատարակիչի
հասցնել, ուղղակի գաղղիական թղթատան աւանդե-
լով, կամ ՚ի Կ. Պ. Պ. Եղային ժողովոյ ատե-
նակետ Մեծագանիւ. Ա. Վ. Հ. Ե. Խ. կ'անդամին և
կամ Փարիզ օրագրոյն գործակալ Պ. Եղուարդ Մու-
րատեանին յանձնելով:

Հրատարակիչն հացէն գաղղիերէն այսպէս պէտք է
գրուի:

M. K. B. MISSAK.
Rue du Faubourg Montmartre,
13, Paris.

Վ. Ե. Բ. Գ.

Հ Ե Կ Գ Ե Ս

Այս անունով բանասիրական ամսաթերթ մը
Յուլիսի 1 էն սկսաւ հրատարակիլ ՚ի Պօլս, իրա-
բաղբութեամբ արգոյ մատվար, Պ. Պեռեանց և
Սարգիս Բարսեղեան Ուսումնական Փարոններուն:

Հանդիսին նիւթերն են Ուսումնական և բանա-
սիրական յօդուածներ, այսինքն կատակերգութիւն-
ներ, թէ գրաբառ և թէ աշխարհաբառ, պատմական
ու բանաստեղծական վիտասանութիւններ, ոտանա-
ւորներ. երգեր, զանազան ազատ թարգմանութիւն-
ներ, բարոյական և իմաստասիրական խրատներ,
զուարձալիք, հանելուկե և երբեմն բանադատու-
թիւնք: Այսպիսի նպատակաւ հրատարակող թերթ
մը բարեյոյս ենք թէ մեծ ընդունելութիւն պիտի
զտնէ ուսումնասիէր ազգայիններէ, որոնց պաշտպա-
նութեամբը միայն կարգիւնաւորին և կը տեեն այս
պիտի ազգօղուտ թերթերը:

Կը հրատարակուի ամէն ամսայ 1 ին:

Ատորագրութեան տեղերն են: Օրթա գիւղ
Վերծանութեան թանգարան, և Կ. Պօլս Ա. Յ.
Քիւրքչիան տպարանը:

Օմուռնիս. մաննգարան վասպուրական Բնկե-
րութեան:

Տարեկան գինն է 60 լրշ կանխիկ:

Վեցամսեայ 35 "

Եռամսեայ 20 "

Տ Ն Օ Ր Ե Ն Ե Կ Խ Մ Բ Ա Գ Ի Բ
Ե. Հ Ե Վ Ա Ր Ե Ն Ե Վ Գ Ե Վ Ա Ր Ե Ն Ե Վ

Զ Մ Ե Բ Ա Մ Ե Վ Ե Բ

Ե Տ Ա Ր Ա Ն Վ Տ Ե Տ Ե Ե Ա Ա Ր Ա Ն Վ

ՏԵՐԱԾԵԼ ՊԵՏՈՒՄՆԵՑԱԲ ԶԵ Հ Ե Մ Բ Ա Գ Ի Բ Ե Ե Ը Ե Վ Ա Ր Ե Ն Ե Վ